

ῳδεις οὐδεποτε. Η δημοσία πλευρά μέσην εργασίαν αποφέρει
επί την πλευράν την οποίαν η πλευρά της πόλης είναι πλευρά
της πόλης και η πλευρά της πόλης είναι πλευρά της πόλης.

Երազիրա ամեն ուրբար օրեւ հրատարակի.
Տառեկան գիճն է Փարիզի համար. 13 Ժ.
Տաճկաստանի, Աւուրիո, Անգլիայ. 18
Մուսաստանի և Պարսկաստանի. 25.
Ամերիկայի և Հնդկաստանի . . . 28.

Φ υ φ ι 9

ՀՐԱԳԻՐ ՏԱՐԱԹԱԿԱՆ

Ա.Ռ.Զ.Բ. Տ.Ա.Բ. - Է. 12

1860

30 UPS

ՓԱՂՈՒԽԱԾ թղ զու

Երկայն ճամանակին իւլեր Եւրոպան
զբաղեցնող խաղիքները նետքիեւէն լուծ-
վելոյ վրայ են, ինչպէս Կայսրն աւսոյն
առաջին օրը խօսած նառին մէջ ըստ
էր. « Եւրոպիոյ մէջ տիրած դժուարութիւնն
յուսամ որ վեցանալոյ կէտին հասած են : »

Արդին Խամբիա առանց մեծ ընդդիմութեան միացաւ եւ անկախ ու հօր տերութիւն մը կազմեցաւ : Խորին խալաքագէս անձինք անզամ զործոյն այս կերպ վախճանին վրայ զարմացած մնացին : Մինչդեռ իրենքի կարծիքին քէ այս զործողութիւնը բայց Եւրոպան ահետ ողբեած :

- Սալօսի ու Նիսի դժուռքեան համար
ըսեր եսք թէ Գաղիջա մրացած կրնայ հա-
մարվիլ : Խճչու որ թէ Սարտենիա ամսոյ
24 բռումի ստրագրած դաւադրութեամբն
այս Երկիրները Գաղիոյ բողոք, եւ թէ
Սալօսի բնակիչները յատուկ պատզամա-
տուներ խրկելով ի Փարիզ, իրենց մրանա-
լոյ բաղձանենին Կայսեր ներկայանալով
յայտնեցին : Եւ որչափ որ Նիսի դժու-
ռքեան բնակիչք դեռ այս կերպ յայտարա-
րութիւն մը չըրին, բայց առնուած տեղե-
կութիւնները հաստատեն, թէ նոյն ժողո-
վուրդներն այլ պատրաստուած են Սալօս-
իներուն օրինակին հետեւի :

Սալօայի ու Նիսի իշխողը եւ տեղ-
ույն բնակիչները միաբան հաւանուրեամբ
այս միացման հանելովնեին; ամենեւից
ջուռացիիր, քե ուրիշ տերութիւնք անդու-
ծանելի դժուարութիւններ յարուցանեն :
Վասնորյ անշարակոյն կրնայ հաստա-
կի որ այս գործի ու կոտսակու է :

Քանի մը օրէ ի վեր լուր առնուած է,
որ Սարտենից զօրեւը սկսեւ են Սալօս-
եւ մեկնիլ, որոց տեղը քիչ օրէն գաղի-
սկան զօրեւ պիտի յաջորդեն : Եւ
արդեն գաղիսկան Ֆուելկար մը Նրան

առջեւ ծամանած ու իսրախած է :
Վիզրօթ-կմենանուշը բազմուղը Սալօ-
այի եւ Նիսի բնակչացը յայտարարին
մը խրկելոյ վրայ է, որով այն երկիրնե-
րուն բնակիչք ազատ պիտի կացուցան
իրենց բաժան հաւատարմութեան երդում-
ելուն :

Յաբրուս սկիզբեն ի վեր հրաման գա-
ցած է Լօմպատքիս եղող զայխական բա-
նակին որ Գաղփա դառնայ : Որուն համար
ասեն թէ յառաջիխակայ ապրիլ ամսոյն
15 ին Գաղփա մասծ պիտի լինի : Ասկէց
յայնին է, որ Եւսլիս ապահով է Արք-
սրհու արշաւանին :

Իտալիան գրծոյն այս վախճանեին
վրայ Հռոմի կառավարութեան սրմու-
թիւնը եւս առաւել բորբոքցաւ, եւ զայն
յայտնեց Անրօննէլի կառտինալին վերջին
յայտարարութեամբը, եւ հանդիսի նողուց
Վիգոր-Էմմանուել թագավոր :

Պապական կառավարութեան այս ըն-
քացքը բոլոր ազտամիս եւ լուսաւորեալ
անձանց զգութեան պատճառեց եւ օրացիր
Ակսան նոյն Տէրութեան 10 դարերէ ի վեր
բռնած այսօրինակ ընթափ կծու կերպին
պախարակել :

Բային մէջ Կարգապես է Եպիսկո-
պոսունի անզամ միտ չդրին Պապին ըս-
պառնալաւացը, բսկովլք Պապին աշխար-
հական իշխանուրին չունենալովն ալ
կարելի է կատարեալ ժրիսոնեայ լինել :
Եւ Թուրինի մայր եկեղեցւոյն մէջ այն
բանադրանաց կոնդակը կարգացված օրը
(Վասնզի Սարտենիոյ Տերուրիներ կարդաց-
վելոյ արտօնուրին տուա) Եկեղեցականի
Զիեզ Աստուած երգը պիտի երգեն հան-
ոնիսի :

Թէ եւ Պապի Տերութիւնը վեցին ասի-
եան Արմառութեան մէջ է, բայց դեռ Երե-
ւոյք մը չկայ որ Եւրոպիոյ խաղաղութիւնը
վրդուելոյ ընթացք մը կարենայ բնեն :

Առաջման վրա այս պատճենի մը բնելոյ բգահած է, եւ յատակ հրամանագով մը

արտօնութիւն տուալ որ Տաճկաստանէն եւ
Միջերկրական ծովին եկած ցորենն ու ա-
լիւր առանց տուրքի եւր առների : Եր-
եւկրեն ցորեն դուրս հանելն արդէն արգի-
լեալ է :

Պաս եւ Թեսպանամողով անուն հոչակաւոր տերակին մելինակի այս տաքրութաւարակեց իւր Իսազայի Պաս Իշխան-Ալեք անունով տերակը, որուն պատրաստիլ մեր փետրվար 10 թերքին միջոցաւ ծանուցեր ես :

Այս գրելիկն ի սկզբանէ անտի պապեցուն վարմունքը նկարագրելով՝ հասասէ, թէ նոցա աշխարհական էւ միանգամայն հոգեւոր իշխանութիւն վարելն ապօրինաւոր է, ու միշտ աշխարհի խաղաղութիւնը վրդովելոյ, սարսափելի արիւնանեղ զաւերազմներ յարուցանելոյ առիթ եղած է : Խոկ ընդ հակառակն, միայն հոգեւոր իշխանութիւն վարողները՝ թէ սրբազն օրինաց համաձայն եւ թէ աւելի հօգը ու պաշկառելի էին : Ուստի վերոյիշեալ չարեաց վերջ տալոյ համար պէտք է, ասէ, Պապին աշխարհական իշխանութիւնը վերցնել ու միայն հոգեւոր պատճաննել :

Անանուն հեղինակն այս կերպի հաս-
սարակուրեան սիրտերը հանդարտեցրեն,
որ չկարծեն քե անոր անիրաւութիւն կամ
զգկում եղած է, այլ միայն բազում դա-
րերէ ի վեր տիրած չարփը խափանելոյ,
տառապեալ ազգի մը ազատութիւնն ու
անկախութիւնը ձեռք բերելոյ եւ բոլոր
Եւրոպայի խաղաղութիւնը հաստատելոյ
համար զինեն իր աշխարհային իշխանու-
թիւնը :

Սպանիացոց Ավրիլիկի բանակն ամ-
սոյս 25ին եռ եւ փառաւոր յաղընթիւն
իր եւս բռու Մատօններուն դիմ : Այս
պատերազմին մեջ սպանիացին 50 մեռեալ
ու 600 վիրաւոր ունեցան : Թշնամոյն
ապրուսի տիհանուն է :

